

# ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

## ԱՅՑԵԼՈՒԹԵԱՆ ՄԸ ԱՐԹԻՒ

### ՌՈՒՍ ՕՐԹՈՏՈՔՍ ԵԿԵՂԵՑԻՒՆ

• • •

Այսօր, երբ հեռաւոր զարերու մշտ չին մէջ կորսուած է Բիւզանդական Կայութութեան փառքը, զժուար կը պատկերացնենք մեր միտքին մէջ մեր պատմութեան այն օրերը, երբ Հայոց ճակատագիրը սերաւորէն կապւած էր Բիւզանդիոնի: Արարական թագի անկումէն եաք, Պարսկական ճնշումներուն զիմաց՝ Բիւզանդիոնն էր Հայոց նախարարներուն յոյսը: Արարական առաջին բանակներուն զիմաց՝ Բիւզանդիոնն էր միակ կարելի զինակիցը: Միս կողմէ, խաղաղութեան և բարզաւածութեան օրերուն, Բիւզանդիոնն էր զարձեալ մեզ կլանել և ճուլել փորձող զրացի կայսրութիւնը: Սակայն, հակառակ մեր կողմէ կատարած մեծ զերին Բիւզանդիոնի բանակներուն, հակառակ Հայ զօրքի կատարած մեծ զերին Բիւզանդիոնի բանակին մէջ, հակառակ այդ զահին վրայ բազմող երկու տասնեակ կայսրերու հայկական ծագումին, հակառակ յունական մշակոյթի և մաքի հսկայական ազգեցութեան մեր մատենագրութեան վրայ, բիւզանդական ներկայութիւնը եղած է մնշիչ, հեղձուցիչ ըլլալու չափ Երեմն: Որովհետեւ ամէն անդամ որ Պարսկին կամ Արարին դէմ զիմած ենք քրիստոնեայ այս պետական օդնութեան, միշտ ներկայացուած է մեզի զիջումներու ցուցակ մը, որով պահանջած են մեզմէ ուրանալ մեր Եկեղեցին ինքնութիւնը և մտնել Օրթոսոք Եկեղեցիի մականին տակ: Առանց որեւէ տառանումի սակայն, Հայեր մերժած են ծախել իրենց անկախութիւնը: Յանձնած են նոյնիոկ Անին, սակայն մերժած են ցանցանել ընդ զետն աղասո»՝ նախընտրած են ծովիլ բայց չկոտրիլ:

Դաւանական պայքարը, ծանօթ իրեւ հակաքաղկեդոնական պայքար, զոր Հայ Եկեղեցին մզած է հնդկերորդէն տասնրոշորորդ դար, Բիւզանդիոնի ամենազօր Եկեղեցիին զէմ՝ մեր Եկեղեցւոյ ինքնավարութենէն աւելի, անոր հոգիի և մաքի անկախութիւնը, այլ խօսքով՝ ազգային զիստակցութիւնը, հայկականութիւնը պահելու պայքար մը եղած է:

Արթհարիւրամեակի առիթով, երբ անգամ մը եւս կարգացինք Ներսէս Շնորհալիի թղթակցութիւնը Յունաց հետ և անոր կցուած «Գիր հաւատոյ խոստվանութեան Հայաստանեաց Եկեղեցւոյ» պատկառելի թուղթը՝ ներկայացուած «Մանուէլի Ալեքսի



մեծի պաօտասառասութից, զգացինք Մեծ Եկեղեցականի պաշտպանութեամբն ոճին և ալիք ալիք հոսող րացառքութիւններուն և այն Տիմունական մասհոգաւթիւնը մեր Եկեղեցին՝ հասկցնելու քրիստոնէական կայսրութեամբն թէ գուանական տարբերութիւնները, ծիսական առանձնայատկութիւնները և առանձնական առանդութիւնները չեն հետացներ մեզ այնքան մը ուղղափառութեան համրէն որ նուազ քրիստոնեաց նկատուինք, այլ թէ մեր ամբողջական յարումը Գրիգոր Լուսաւորչի, Աթանասի և Կիւրդի բանաձեւներուն, շատ մօտ կը պահէ մեզ Օրթոսոքութեան և Հետեւարար կ'ընէ մեզ որդիւնակոն զինակիցները Բիւզանդիանին՝ Խաչի պաշտպանութեան ձականին վրայ: Շնորհաւիի Թուղթերու և այս զգալի է ցաւը հայրապետին որ իր երկրի սահմաններուն վրայ կուտակուած Մամյուրներու սպասնակիքը կը տեսնէ և յուսահատական մորք մը կ'ընէ հասկանելու Բիւզանդիանի թէ քրիստոնեանութեան դէմ ցցուող նոր վասնողին դիմաց՝ ինքնասպանութիւնն է բաժանումք գուանական պատրուակներով:

Դարերով այս եզած է մեր ցաւը Բիւզանդիանի Հետ, ուր չինք ուզած ծախույթ մեր հոգին կասկածելի պաշտպանութեան մը խոսուումով:

Չեայ այսօր Օրթոսոքութեան մեծ Բիւզանդիանը: Սելձուգեան բանակներու հեղեղին դիմաց՝ Անիէն մինչեւ Կոստանդնուպոլիս՝ աւերակ են վանքերն ու եկեղեցիները, մելամաղձուր յիշառակիներ են միտքի և գրչի մեծ մայրաքաղաքները, քրիստոնէական քաղաքակրթութեան բեկորները թանգարանային արժէքներ են միտյն, և յաւէտ նիշուած են հասարակաց սահմանները Բիւզանդական կայսրութեան և Հայկական թաղաւորութեան:

Սակայն մեր Եկեղեցին յուրաբերութիւնը Օրթոսոքութեան Հետ չէ՝ քայլքայտած: Այսօր, Օրթոսոքութեան մեծ երկիրը Թուսիան է, ու մեր հայրենիքի սահմանները անոր հետ բարեկամութեան դիմ մը կ'երկարեն մեր և Թուս Օրթոսոքս Եկեղեցին միջեւ:

Աշխարհագրական տեղափոխութիւն մը չէ՝ միտյն առարեւութիւնը Օրթոսոքութեան երէկուան և այսօրուան մայրաքաղաքներուն՝ Կոստանդնուպոլսոյ և Մոսկուայի միջեւ: Մինք զգացնք այդ տարբերութիւնը և Ա. Օծութիւն. Տ. Տ. Վաղգէն Ա. Վեհափառ Կաթողիկոսի և իր չքափումքի այցելութեան առիթով՝ Թուս Պրատուլաւ Եկեղեցին և անոր Պատրիարք Բիւզինին:

Յուլիսի 16էն 25, Հայ Եկեղեցւոյ նուեիրապեսութեան այցելութիւնը Թուս Եկեղեցին, պաշտօնական տառչին այցելութիւնն էր, զոր Հայոց Հայրապետը, ընկերակցութեամբ Երուսաղէմի Առաքելական Աթանասի Պատրիարքին, Երևանի և Թուստուտունի Կաթողիկոսական Պատրիարքներուն, Հարաւային և Հիւսիացին Ամերիկայի Արևմտեան թեմի Առաջնորդներուն և չքափումքին, կու տար Համայն Թուսի Պատրիարքութեան, Թուս Օրթոսոքս մեծ Եկեղեցին:

Պաշտօնական այս այցելութեան ընթացքին ոչինչ կը յիշեցնէր մութ այն օրերը, երբ Սահակ Զորափորեցին աղաչական նոմակ կը տանէր Արար ամիբապետին, կամ Պետրոս Գետապարձ Կաթողիկոս բիւզանդացիներու օգնութիւնը մուրալու կ'երթար, և կամ Ներսէս Աշտարակեցի Կաթողիկոս ափ կ'առնէր Զարին գուռը՝ իր ճնշուած եւ աղաւատենչ ժողովուրդին տառապանքին թեթեւացումը խնդրելու, եւ կամ Վարժապետեան Ներսէս Պատրիարք կը վաղէր Նեփոյա մեծ դուքսին մօս, Սան Աթեփանոյի մէջ՝ բարեկարգութիւն ապահովելու թրքական լուծին տակ հեծող Հայութեան համար: Անցած էին այն օրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կ'երթար իրբեւ պետք իր Եկեղեցին եւ ժողովուրդին, ողջոյնի եւ քրիստոնէական սիրոյ իր խօսքը ըսելու իր եղրօր՝ Ռուս Օրթոսոքս Եկեղեցւոյ հոգեւոր պետին: Իր Հայրենիքէն, կաթողիկոսական իր Աթոռէն, իր ժողովուրդի հաւատաւոր սիրաէն՝ Վեհափառ Հայրապետը կը տանէր Ռուս մեծ Եկեղեցին խաղաղութեան ոստ մը քաղուած վերածնած ու ծաղկած Հայոց Հայրենիքէն, իր աղաւնով եւ սահզծագործ կեանքը վերապատճ ժողովուրդէն, իր գարաւոր Եկեղեցիէն:

Առիթը ինքնին պերճախօս էր. Ա. Սերգեյի տօնը: Թաթարներու գէմ մզուած պատերազմի եւ աղաւնովուած յաղթանակի ներշնչող ոգին եւ մղիչ ոյժը. Ռուս Օրթոսոքս Եկեղեցւոյ աղգային նկարագրի մարմնացումը. զինուորական պայքարի դաշտին վրայ՝ հոգեկան ներշնչումը, Հայրենասիրութեան ոգին: Եկեղեցականը՝ իր ժողովուրդի մզած աղաւապարական պայքարի առաջին գիծին վրայ: Հերոս Սուրբը:

Զակորսքի մէջ, Ա. Սերգեյի աճիւններուն դիմաց կատարած եկեղեցական արարողութեան ամբողջ տեւողութեան, տասնեակ հաղարաւոր բազմութեան ջերմենանդ բարեպաշտութիւնը անխուսափելիօքէն տարաւ մեր երեւակայութիւնը հին այն օրերուն, երբ մեր ժողովուրդը իր ծոցին մէջ կը պահէր Դեւոնդեանց մասունքները եւ ուխտի կ'երթար անոնց՝ աղգային դգացումի նոյն չերմեռանդութեամբ:

Դարերու ընթացքին, երբ Հաւատքը կը խմորէ ժողովուրդի մը զգացական կեանքը, կու առաջ անոր ընտրեալ եւ բացառուող ժողովուրդ մը ըլլալու գիտակցութիւն, կը զինէ զայն մարտիրուսանալու վճռակամութեամբ, խաչի նշանով կ'առաջնորդէ անոր բանակները, գժրախառութեան օրերուն՝ անխորտակ կը պահէ վերածնելու անոր յոյսը, եւ վերջապէս, կը լուսաւորէ անոր միտքն ու հոգին գրականութեան եւ արուեստի ստեղծագործ ճամբաներու երկայնքին. այդ Հաւատքը կ'ըլլայ Եկեղեցի, եւ այդ Եկեղեցին՝ աղգային ողեկանութիւն:

Մեր Եկեղեցիի պարագային, դժուար է սահմանել եւ բաժնել աղգայինը կրօնականէն. զրեթէ անկարելի է ըսել թէ ո՞ւր կը սկսի կրօնական զգացումը, ո՞ւր կը վերջանայ աղգային ոգին, թէ Ա. Մեսրոպի մղիչ ոյժը ո՞ւր չափով մտահոգութիւնն էր աղաւնո-

վելու լեզուական անկախութիւնը իր ժողովուրդի գրականութեան եւ արտեստին եւ ո՞ր չափով՝ տարածումը Աստուածաշունչին։ Ուրովհետեւ, առաջին իսկ օրէն, Հայ հոգիին մէջ քրիստոնէական հաւատքը նոյնացած է ազգային զգացումին հետ, եւ մին միւսով ամրողացած՝ հայկական նկարագրով զրոշմած են մեր Եկեղեցին եւ քրիստոնէական շունչով օծած՝ մեր ժողովուրդը։ Ինչ որ կը լեցին մեր սրաերը արգար հպարտութեամբ իրրեւ ազգային ժառանգութիւն, և կած մեզի մեր անցեալէն՝ որպէս նկարազարդուած ձեռագիր կամ կոթողական տաճար, նրբանչիւս խաչքար կամ նարեկաչունչ մատեան, կամ մեզեղիական երգ, ծլած է ու ծաղկած մեր Եկեղեցիի անդաստանէն ներս, իրրեւ սրբազն արուեստ մեր ժողովուրդէն՝ մեր ժողովուրդին մատուցուած։

Ուշագրաւ նմանութեամբ մը, Ռուս Եկեղեցիին եւ իր ժողովուրդին մէջ զգացինք նոյն միաձուլումը ազգայինին եւ կրօնականին։ Ինչ որ ցոյց արուեցաւ մեզի իրրեւ սուսական նկարչութիւն, սրմնանկարչութիւն, ճարաւարապետութիւն, անսանք զայն թանգարանի վերածուած Եկեղեցիի ձեռով կամ սրբանկարի զրոշմներով։ Աւելին՝ Ռուս ժողովուրդի բարեպաշտութեան եւ ամէն հայլածանքի եւ ճնշումի զիմացած եւ վերածնած հաւատքին մէջ նըշմարեցինք անսպառ ոչըր՝ սուսական սիրար կապող իր ազգային Եկեղեցիին։ Եւ հիացանք այն զանձերուն զիմաց, զորս Ռուս Եկեղեցին կրցած էր հանել Ռուս ժողովուրդի անսպառ հանքէն։

Առաջին անգամն էր մեր պատմութեան մէջ, որ Հայաստանեաց Եկեղեցւոյ նուիրապետութեան զիմաց, Օրթոսոքս մէծ Եկեղեցի մը կը բանար ազգային իր զանձերը, Փոխանակ բանալու զաւանական աարակարծութիւններու, ամբաստանութիւններու եւ Հակա-ամբաստանութիւններու հին տոմարները։ Առաջին անգամն էր որ Ռուս Եկեղեցին կը ծաւալէր ինչ որ ունէր ամենէն թանկագին՝ իր ժողովուրդին Եկեղեցին ըլլալու իր հպարտութիւնը, նոյնպիսի հպարտութեամբ լեցուն Հայ հոգեւորականութեան զիմաց, ստեղծելով փոխազարձ յարգանիքի զգացում մը եւ խօսկցութեան հասարակաց լեզու մը։

Այսպէս կ'ուզենք հասկնալ մենք իքումենիզմը։ Փոխադարձ զիջումներով եւ ուրացումներով երացուած միութեան մը անիրական սպասումէն աւելի՝ զիրար աւելի մօտէն եւ խորապէս ճանչնալու, բայց մանաւանդ զնահաւաելու ճիգ։ Անցեալին կը պատկանին քարոզչական արշաւները, «գարածի բերելու» եւ որսալու ունայն փորձերը, իրարու հետ վիճարանելու եւ զիմացինը համոզելու ունամտութիւնները։ Իւրաքանչիւր Եկեղեցի, մանաւանդ ազգային հին Եկեղեցիները, իրենց հաւատքի զանձով, մարտիրոսութեան պսակով եւ զարաւոր աւանդութեամբ, կենդանի վկաներն են Քրիստոսի եւ ամուր վէմը՝ քրիստոնէութեան։ Էքիւմենիզմի զրական բարիքը հաւաքելն է քրիստոնէական ոյժերը անկեղծ եւ անշահանդիր զործակցութեան մը մէջ, մեր հաւատքին սպառնացող եւ անոր արմատներուն տապար զարնող քարոզչութիւններուն եւ

այժեքուն զիմաց : Դառանանքի եւ մարդապետութեան փոխուսութիւնները չե՞ն որ կրնան սահեղեկ նման գործակցութիւն մը ու այլ դիրքերու եւ վերաբերմանքի բարեացակամ վերապնահատառմ մը , որով Եկեղեցիներու յարաբերութիւններուն մէջ չեշտը տեղափոխուեկը Եկեղեցական աւանդութիւնները իրարմէ տարրերուդ եւ իրարու հակագրող հաւատամքներէն՝ զրուելու համար իրաքանչիւր Եկեղեցին վառառորոգ իրազործութիւններուն , մանուանդ ողիին վրայ : Ի վերջոյ հաւատքը իմացական ճշմարտութիւններու զրութիւն մը կամ իմաստափբական հասկացողութիւն մը չի կրնար ուլլալ . ան ներքին ապրում մընէ , Հոգեկան մորդառութիւն մը , ուրավ Հոգին կը բացուի Աստուծոյ ներկայութեան մարդուն մէջ . Քրիստոնի իրազործուած փրկութիւնը մարդի լուսաւորում մը րյալէ աեւի , Հոգիի կրտի մընէ , զոր սէր կը կոչենք : Մեղքի զիտակցութիւնը եւ դարձը , ներումի ձեւով տրուած աստուածացին չորս մընէ մարդոց բաշխուած : Իսկ խաչի համբան՝ արխինոտոց ծանկերու վերելքն է զէսի յարութեան կեանքի լույս :

Արեւելքի մէջ, բոլոր Եկեղեցիները անցած են նահասակութեան կրակէն և իրենց ձեռքերուն ու ոտքերուն վրայ կը պահէն տակաւին խաչելութեան վէրքերը։ Երական է գումանիզմը, թելազրուած քրիստոնէական զգացումէ, պիտի ըլլար ա'ն, որ չափելէ ետք տառապանքին խորութիւնը այլ եկեղեցիներուն, միացնէր ունաց իր ալ հաջն ու գինին, ամբողջ մարդկաւթեան փրկութեան համար պատճենագույղ նո՛յն Քրիստոսի Արեան մէջ։

Պիտի գայ Երջանիկ օթ մը, Երբ Եղրայրական սիրով զիրար չասկցած, իրալու անսակարի գործակցութեան մը ձևոք Երկարած, հանդուրժող տիկով պիրար գնահատող եւ իրարու նկատմամբ յարդարիր Եկեղեցիները պարզեն հոգեղմայլ աւսարանը հոգիով միացած ամբողջութեան մը՝ մի՛, սուրբ, ընդհանրական եւ առանձիւկան Եկեղեցին Քրիստոսի: